



ԾԱԼԻԿ տարաքք երկու անգամ կը հրատարակուի Զորեաբը թէ եւ Նաբար օրեն: — Տարեկան բաժանողագրութեան զինն է 100 դր. արծարք: — Վեցամսեայն 50. — Գալառաց համար 115 դր. Վեցմսեայ 60. — Մանուկան տողը 5 դրշ:

Որ եւ է նաևակ կամ գրութիւն պէտք է ուղղել: Առ Արտօնատէր եւ Տնօրէն Անօն Սահանան, Էսկի Զապարիկ ճատուկի Նշան էֆ. Պերպէրեանի Տպարանն: Խմբագրութեան յանձնուած գրութիւնն եւ չեն տրուիր:

ԹԻՒ 255 Գ. ՏԱ. ՐԻ

1889

ՀՈԿՏԵՄԲԵՐ 41 ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

ԶԵԿՈՅՑ

Որպէս յայտնի է, Ծաղիկի Խմբագրութիւնն ամբողջովին մենք ստանձնած ըլլալով՝ մեր յօդուածոց ներքեւ յետ այսորիկ ստորագրութիւն պիտի չդնենք, այլ թերթին ներքեւ իր Խըմբագրի միայն պիտի ստորագրենք:

Բայց այն յօդուածներ որ մերը չեն, տէրերուն ստորագրութիւնը կամ ծածկանուն պիտի կը են և կամ ներքեւը եռաստղ պիտի գրուի:

Մ. ԳԱՓԱՄԱՃԵՌՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ազգային տեսութիւնն: — (Աղջկանց դաստիարակութիւնն). — Ամերիկան վարժարանք եւ արհեստական ուղղողութիւնն: — Նորավեպ: — Երական գէպքը: — Ազգային լուրեր: — Ժամանութիւն: — Ծաղիկ մանրութիւն: — Ռոտոսթոցի սպասունոյն նամակը: — Գրւդէ վերադարձ: — Ժողովրդային առողջապահութիւն: — Տիկին բանդալոն (փալասանութիւն):

ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԱՀՋԱՆՑ

Ա.

Դաստիարակութեան պաշտօնն ու սահմանը յընթաց մեր կարգ մը յօդուածոց մերով մանն բացատրեցինք և այժմ չենք անդրադառնար ի նոյն, այ-

կուզենք մեր Ընթերցողաց ուշագրութիւնն հրաւիրել Աղջկանց Դաստիարակութիւնն հրատապ խնդրոյն վրայ:

Սակայն խնդրոյն մտնելէ առաջպէտք կ'ըլլայ գիտնալ նախ թէ ի՞նչ է աղջիկն հանդէպ ապագային, որպէս զի ըստ այնմ աւանդուի նմա իրեն պէտք եղած մտաւոր և բարոյական դաստիարակութիւն:

Որպէս յայտնի է, աղջիկն հանդէերակալ է լինել ամուսին, մայր և տանտիկին:

Աւասիկ երեք գերազանց, վսեմ և շատ բարձր պաշտօններ, որովք կը կազմուի ընտանիքը և կը կանգնուի տունը, զի մայրն է որ կը խնամէ զմանուկը, կուտայ նմա՝ սկսեալ օրօրոցէ՝ նախնական կրթութիւնը, կը պատրաստէ զայն, կը կրթէ նորա կամքը և կը դնէ անոր սրտին ու մտացը մէջբարոյականի և մարդկութեան տարրական սկզբունքները. մէկ խօսքով մայրըն է մանկան առաջին բնական դաստիարակը, որոյ բարք, վարք սովորովք, խրատ, կիրք, օրինակ, մալութիւն կամ առաքինութիւն կը պատկերանայ ի մանուկն, որ հանդերձեալ է լինել մարդ:

Չենք ուզեր մեր այս ըստածն օրինակներով հաստատել, փաստեր ի մէջ

բերել և ապացուցանել, որովհետեւ խնդիրը տարակոյս չփերցներ, ըստ որում ծշմարտութիւն է բացարձակ:

Ըստ այսմ, մայրն հայելին է զաւկին, որ ամենայն նախնական գաղափար կ'օրինակէ իր մօրմէն:

Հսել չենք ուզեր թէ հայրը բնաւդեր չունի, հօր օրինակը շատ չազդեր, բայց մօր գերը բացարձակ է:

Տղան առաջին ժպիտը կ'ընդունի ի մօրէ, մայրն է որ զմանուկն իր սրբութիւն վրայ գրկած՝ առաջին համբոյլը կը գրօմէ անոր հրեշտակային և յանազարտ ի ճակատուն և մօրմէն կ'ուսնի թոթովել առաջին բառն՝ որ է մէ մէ մէ մէ:

Մօր ժպիտը ժպիտն է անմեղ գառնուկին և արտասուքն՝ անոր արտօսրը և նա ի մօրէ կ'ստանայ անբիծ և խանդակալի սիրոյ և գիտութեան գաղափարը, ի նմանէ կ'ուսնի ճանչել զնսուուծ, եկեղեցին և որ ըստ կարգին:

Եթէ մայրն կրթեալ է, ի բարեկրթութեան կը վարժի և մանուկն. եթէ հաւատացեալ է; սա նոյնպէս կը լինի հաւատաւոր. եթէ բարեսէր է, մանուկն կ'ատէ զշարը. եթէ միր է և գործունեայ. մանուկն վինիր ծով և դանդաղ. եթէ մաքրասէր է, մանուկն

սիրէ զմաքրութիւն՝ եթէ տնտեսագէտ է, մանուկն լինի խնայասէր • եթէ առաքինի է, մանուկն չինիր մոլի • եթէ գթած է, մանուկն չինիր առեցող աղքատին, տառապելոյն և զըրկեալին • եթէ ուսումնասէր է, մանուկն չինիր ուսումնատեաց • եթէ պարզասէր է, մանուկն չինիր պչըրասէր • եթէ ազգութեան վրայ գաղափար ունի, յանուկն լինի ազգասէր. եթէ բարոյականացեալ է, մանուկն և լինի բարոյասէր և որ ի կարգին :

Եւ այս բան շատ պարզ է . զի մայ-
լըն եթէ ինք կը թե ալ է և մայրական
պարտականութիւնները քաջ կը ճան-
ճէ, իբր պահապան հռեշտակ՝ կը հսկէ
իւր սրտի հատորին՝ իւր մանկան վրայ:
ինչպէս որ պէտք է ընէ ճշմարիս մայր
մը, յայնժամ մանուկն — արու կամ
աղջիկ — կը լինի մօր մտատիպարը :

Այսպէս, ազգի մը հիմը մայրն է,
որ կընծայէ հանրութեան շատ բարե-
կիրթ և օգտակար անդամներ :

Ուրեմն, ո՞րպիսի դաստիարակութիւն տալ հարկ է աղջկանց :

Բայց այս յոլժ, շահագրգիռ հար-
ցումն պատափսանելէ առաջ՝ պէտք
կըլլալ մտածել նաև թէ աղջիկն յա-
պագալին իբր տաճտիկին ի՞նչ պարտ-
քեր ունի :

Կինը երբեմն պարզապէս կը նկատ-
ուէր իրը աղախին իւր տան մէջ և իրը
ստրուկ հանդէպ իւր ամուսնոյն :

Քաղաքակրթութիւնը և սակայն
անկէ առաջ Քրիստոնէութիւնը ճանչ-
ցուց մեզի թէ ի՞նչ է կինն հանդէպ
իւր ամուսնոյն, իբրեւ տան տիկին իւր
տան մէջ և իբրեւ մայր առ իւր զաւա-
կըն, բացատրեց կնոջ գերն. հասկցուց
անոր բարձըր նշանակութիւնն և սով-
րեցուց թէ՝ կինն ալ առն հաւասար
իրաւունքներ ունի իբրեւ մայր և իբ-
րեւ տանտիկին:

Խօսեցանք կնոջ դերին վրայ իբր
մալ :

Խօսինք քիչ մ'ալ նորա տանտիկ-
նոց դերին վրայ :

Արդ՝ ինչ է կինն իրը տանտիկին։
կինն երբէք հաճելի և յարգելի չէ
իր արտաքին դեղովը, շպարովը, պըչ-
ըանքովս և արդուզարդերով, որովհե-
տեւ անոնցմով չէ որ կինն կը փայլի,
իր դիրքը կը բարձրանայ և յարգա-
նաց ու ակնածութեան իրաւունք կ'ըս-

տանայի իւր տան կամ՝ ընկերութեան
մէջ :

կինն շատ յարգելի կը լինի և ակ-
նածելի կը դառնայ իբր տիպար պար-
զասիրութեան , իբր պահապան հրեշ-
տակ խաղաղութեան, վսեմ բարոյակա-
նութեամբ, հայկական համեստու-
թեամբ և իբր կին ժրագլուխ՝ մատա-
կարարելով իւր տան պէտքերը, զորս
բացատրելն աւելորդ է , վասն զի ,
յայտնի է թէ տունը մաքուր պահել ,
կերակուրն համով բայց տնտեսագիտո .

ըէն պատրաստել, կանոնաւոր լուացք
ընել — եթէ չներեր առն նիւթական
կարողութիւնը — կարել ու ձեւել իր,
ամուսնոյն և տղայոց պէտք եղածնե-
րը, աղտոտ ու պատռտած հագուստ
չկրել և ոչ ալ հագնել ամուսնոյն և
տղայոց, պատրաստել իր և տղայոց
զգեստները, ամեն բան չափով մա-

տակարարել, իր վիճակին անյարմար հագուստ չկըել, պարզ գլխարկով ու շրջազդեսով բաւականանալ՝ անշուշտ ամօթ և յապիտմիւն համարելով սուղ

գնով գլխարկն և դուրսը շրջազգեստ
կարել տախ , որ իրեն բարոյական ա-
ռաւելութիւն չեն բերեր , մանաւանդ
թէ վրան խնդացնելու և զի՞նքը ծաղ-
րելու առիթ կուտան , երբ ուրիշներ
եթէ գիտեն մանաւանդ իր ամուսնոյն
միճակն և համեստ կարողութիւնը :

Այրն եթէ կաշխատի շահելու ,
պէտք եղած ծախքն ընելու և ընտա-
նիքն ու զաւկները կերակրելու , զգե-
ցնելու և խնամելու համար , տանտիկ-
նոջ ալ պարտքն է — կը շեշտե՞նք —
տնտեսագիտաբար մատակարարել ,
աշխատիլ իր առոտնին պարտուց ան-
թերի կատարմանն համար և իր ա-
մուսնոյն մխիթարանքն ըլլալ , երբ սա-
իւր օրական գործէ և աշխատութենէ
ի տուն վերանառնալ :

Բնաւ իրաւունք չէ որ կինն ան-
հեղեղ պահանջումներ ընէ՝ ստիպելով
զայրն ընելու համար այսպիսի բաներ
որ թէ աւելորդ են և թէ բոլորովին
անյարմար իրենց վիճակին .

Շատ սիսալ գաղափար է ենթադրութեալ թէ պարզ և համեստ գլխարկ ու շըջազգեստ կրելն ամօթ է :

Ընդհակառակն , շատ մեծ ամօթ է
երբ սոսկական կին մը հակառակ իր
ամուսնոյն կարողութեան՝ իր չափեն
վեր գլխարկ և զգեստ կրէ և արդու .

զարդ ունենայ :

Մի այսպիսի վիճակ ընաւ չպատշաճիր Հայ կնոջ հայկական համեստութեան և ոչ ալ ալֆրանիաէ , այլ կատարեալ այլանդակութիւն և շռայլութիւն է :

ի՞նչ իրաւունքով գանգատիլ թէ
արհեստ չկայ, շահ չկայ, առեւտուր
չկայ, երբ մարդ կամովին քաջալերէ
եւրոպայէ հասած նորաձեւութիւններ,
որ մեր համեստ քսակները պարպելու
միայն կը ծառային :

Եւստուգիւ , ի՞նչ է Դարբանելէն
Ներս մտածը .—ոչնչութիւն :

Ոչչութիւն կ'ըսենք . վասն զի հա-
զիւ թէ քիչ մը ատեն գործածուելէ
յետոյ՝ ոչինչ կը դառնան :

Բայց Դարտանելէն դուքս ելածը
ոչնչութիւն չէ, այլ օսկի, որ կ'երթան
պարարել հարուստ Եւրոպացւոյն շատ
ճոխ սնտուկը:

Մեր Հայ-տիկնայք պարզասիրութեան օրինակը թողառնեն Անդղիացի կիներէ :

Ա՞նգղիացին իր ճոխութեան մէջ
իսկ պարզ է, որովհետեւ սա շատ
տնտեսագէտ է, ամեն բան հաշւով
կ'ընէ :

Այսպէս են նաեւ Ամերիկուհիք ,
այսպէս են Գերմանիոյ բարձր դասուն
պատկանող տիկնայք , ինչպէս և Ֆր-
շանսացի բարձր դասակարգի տիկնանց
համար այ նոյնը կ'ըսուի :

Ըսուի կամ ոչ , արդէն ուղիղ բանն
ալ կը ցուցնէ թէ տիկնօջ գեղեցկու .
թիւնը ոչ թէ շռայլ զգեստուց , գլ-
խարինն և առաւառառին մէջ է . աւ

լամբըս և արքուղարդոս առջ է. այլ
հոգւոյ և սրտի գեղեցկութեան, հա-
մեստութեան, վսեմ բարոյակայակա-
նին, պարզութեան և տանտիկնոջ,
մայրենի և ամուսնոյ պարտուց ան-
թերի կատարման մէջ է :

Ի՞նչ կ'արժէ կինն, եթէ արտաքին
տեսքով շատ գեղանի է. պչող է, շատ
ճոխ ու փայլուն զգեստ կը կրէ, շատ
լաւ կը պարէ, հիանալի դաշնակ կ'ա-
ծէ, կ'երգէ, օտարի սիրահար է և սա-
կայն գուլպա մը հիւսել, իր ճերմա-
կեղէններն և զգեստները ձեւել ու
կարել չգիտէ, տնտեսագէտ չէ, չգիտէ
թէ 2-3 օխայ միսէ ո՛րչափ կամ քա-
նի տեսակ կերակուր կրնայ պատրաս-
տուիլ և քանի՛ օրուան համար, ևն,
ևն, ևն, և թէ իր սիրտն ու հոգին

գեղեցիկ չէ, բարոյական կատարելութենէ զուրկ է, ամուսնոյ, տանտիկնոջ և մօր պարտուց նկատմամբ գաղափար չունի, և կատարելապէս շռայլ է:

Մի այնպիսի կին կործանիչ է իւր տան, մինչդեռ շռալութիւն կոչուածքանն ամուսնոյ, տանտիկնոջ և մօր պարտուց բոլորովին հակառակ է:

Կնոջ սիրական ճաքն պէտք է լինի այս երեք բան, այն է, ամուսնոյ տանտիկնոջ և մայրենի պարտուց անթերի կատարումն, յորս է կնոջ բարձր նշանակութիւնն և նորա բուն գեղեցկութիւնը:

Յառաջիկայիւ գարձեալ ունինք գըել:

ԱՄԵՐԻԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՔ ԵՒ ԱՐՀԵՍՏԱԿՈՆ ՌԻԴՋՈՒԹԻՒՆ

Ամերիկա հարստութեան կողմէ աշխարհի գրեթէ առաջին երկիրն ըլլալով հանդերձ՝ իւր վարժարանաց ըսկած է նաեւ արհեստական ուղղութիւն տալ:

Ամերիկայէ մեզ հաղորդուած նոր տեղեկութեան մը համեմատ՝ տեղույն վարժարանաց վարիչք նկատելով թէ ուսմունք միայն բաւական չեն տղայց ապագան երաշխատորելու, խորհեր են աշակերտաց արհեստ ալ սորվեցնել իւրաքանչիւրին ընդունակութեան և տրամադրութեան համաձայն, և այս բան զրուանքի ատեն ի գործ կը դըռուի եղեր :

Ահաւասիկ միջոց մը, որով աշակերտաց միտքն թէ կը հանդիպի ուղեղային խոնջութենէ, թէ յոյժ շահեկան զրուանք կունենան և թէ ուսմունքէ ետ չմնալով հանդերձ՝ միեւնոյն ժամանակ արհեստ մ'ալ—ըսել կուղենք ապագայ—ձեռք բերելու պատեհութիւնը կունենան :

Երբ հարստութեան կողմէ առաջին երկիրն համարւող Ամերիկա օգտակար կը դատի իւր զաւակաց արհեստական ուղղութիւն տալ, արդեօք այս մասին մենք ո՞քան հոգածու և ջանադիր գտնուելու ենք, մենք, որ աղքատութեան կողմէ առաջին ենք:

Շատ գոհ ենք որ մեր յարուցած

կենսական խնդիր—որ հանրութեան օդտին և եթ կը ծառայէ—բազմաց կողմէ հաճելի ընդունելութիւն կը դժուն և շատեր անձամբ կամ գրովիրեց հաւանութիւնը կը յայտնին :

Ոմանք ալ—բարեկամք և պաշտպանք կարգ մ'աւելորդ ունեներու—կը հակառակին եղեր մեր քարոզած արհեստական ուղղութեան գաղափարին, մեր բնաւ վոյթը չէ, ինչ կուզեն թող ըսեն մեզի համար և ինչպէս կուզեն թող այնպէս դատեն:

Մեր նպատակն և մեր միակ փափագն —ո՞չափ որ կրնանք—օգտակար և գրական գաղափարներ հաղորդել է հանրութեան՝ մանաւանդ ժողովրդեան խոնարհ դասակարգին :

Մեր պատուական հակառակորդներուն յարգանք և եթ պիտի պարտէինք, եթէ նոքա՝ իրեւ բարձրագոյն կրմութեան տէր անձինք նման մեծին Բասթէուի և այլոց՝ սորվեցնէին միջոցներ՝ որովք ժողովուրդն հարստանար :

Բանաստեղծութիւնը կը յարգենք, ինչպէս կը յարգենք նաեւ ամեն ուսմունք, բայց միթէ ամեն ոք բանաստեղծ, գրագէտ և վարժապէտ պիտի ըլլայ:

Ժողովուրդն ամեն տեղ և ամեն երկիր մէջ արհեստաւէր կամ արհեստագէտ է, և իւր մէջէ երած են շատ նշանաւոր ու շատ երեւելի անձնաւորութիւնք, որ տոկուն ու յարատեւաշխատութեամբ, հաստատամութեամբ և ինքնօգնութեամբ երեւելի ու նշանաւոր հանդիսացած, զարգացած, յառաջդիմած և է որ վաճառական կամ գործարանատէր եղած են :

Մեր մէջ ալ այս կարգի անձեր շատ կան, որ իրենց զաւակն են և այսօր բարերազդաբար առաջնակարգ դիրքունիքներ:

Իր օրինակ ինքնօգնութեան և ի խրախոյս ու քաջալեր մեր ժողովրդեան, նոյն կարգի անձանց նկատմամբ այս սիւնակաց մէջ հետզհետէ ծանօթութիւն և տեղեկութիւններ պիտի հրատարակենք :

ՆՈՐԱՎԵՊ

(Տեղական կեանքէ)

*** Եատ շնորհագեղ և խելանի է, բայց պլրանքը կը սիրէ և արդուզարդուց համար հօգի կուտայ, խիստ կ'ախորժի երբ իր սեռէն եղող կամ չեղողներու ուշագրութիւնն իր վրայ գառնայ, իրեն նկատմամբ խօսուի և իր անունն յեղեղուի ընտանեկան ակմբոց մէջ, յոյժ փափուկ ճաշակի տէր է, յանկուցիչ, գրաւիչ և միիւթիչ, նաեւ փառասէր, —է՛հ, փառասիրութիւն, բան մը՝ որ իր սեռին բնական է:

Սակայն հակառակ սոյն պայմանաց՝ ունեցաւ խոպոտ ամուսին մը, նախանձոտ և սաստիկ կծծի :

Տիկինը ունի անմեղ հաճոյքներ, բաղձանքներ ու փափագներ :

Ի՞նչ ընէ, յանցանքը —իթէ երբէք կրնայ յանցանք համարուիլ — բնութեան է որ զինք յոյժ գեղանի ստեղծեր և գըեր է իր սրտին մէջ փափուկ ճաշակ և սէր առ գեղեցիկն :

Իսկ ամուսինը կատարեալ հակապատիեր մ'է, որոյ սրտին մէջ փափուկ զգացմունք բնաւ գոյութիւն ունեցած չ'ն. փափագ մը միայն ունի, այն է դիզել և միշտ դիզել, առանց սակայն վայելել գիտնալու :

Տիկինն միշտ դէմ կեցած ու մերժած էր ամուսնութիւն մը՝ որ շատ անյարմար էր, բայց իր ծնողաց անողոք պահանջման հպատակելով՝ կը պարտաւորի ձեռքը տալ ամուսնոյ մը՝ որ հարստութենէ զատ ոչինչ ունի :

Այսպէս, հէգ տիկինն երբ ակամայ ձեռքը կուտայ խոպոտ ամուսնոյն, սիրտը կը վերապահէ :

Հոգեբանից կը մնայ լուծել ու վերլուծել թէ տիկինն ի՞նչ զգայ :

Ժպիտք ակամայ կը փայլէին այտիցը վրայ, բայց սիրտը կուլար և հօգին կ'արտասուէր :

Սակայն հայրը՝ անդութ և անողոք հայրը շատ գոհ էր, զի փեսին օգնութեամբը կարգի գրած էր գործը, հանգիստ կ'ապրի, մինչ անդին իր չնորհագեղ գուստը սրտի և հոգւոյ բարոյական ցաւերով կը տառապէր, ոչ կրնար դիմադրել իւր սրտի զգացմանց և ոչ ալ դրժել հաւատարմութեան՝

զոհ—հակառակ իւր կամաց—ուխտած էր. այո՛ չէր իրնար, որովհետեւ միանգամայն պարկեցաւ էր և բարոյականի տէր:

Կը հիւծի, կը տագնապի, և . . . և վերջապէս կը ծիւրի. կընկճի դառն վշտերու ներքեւ ու կը փակէ աշերն ի յաւիտեան:

Ահաւասիկ նորագոյն զոհ մ'ալ անյարմար ամուսնութեան, որ ընկերական աշխարհի բարոյական թշուառութիւններէ մին է, և ո՞վ գիտէ թէ այսպիսի դժնդակ զոհեր ո՛չափ տակաւին պիտի տանի ի գերեզման և կամ գլորէ յանդունդ վատանունունութեան:

ԻՐԱԿԱՆ ԴԵՊՔ ՄԸ

Ծաղիկի վերջնթեր թիւերէն միոյն մէջ սոյն խորագոյ ներքեւ հրատարակուած էր մի խմբագրական տեսութիւն. որ արդարեւ բուն իրական գոյնովը կը նկարագրէր ալն իրական դէպք որ տեղի ունեցած էր այս օրերս նոյն իսկ թաղ. խորհրդոյ կողմանէ, ծաւալի է ըսել թէ թաղեցւոց արժանապատութիւնը վիրաւորող այդպիսի դէպքեր այս առաջին անգամը չեն, որ տեղի կունենան ստէպ կը պատահին թաղիս մէջ, ի մեծ ցաւնոյն իսկ թաղեցւոց:

Սակայն ո՛վ է մեղաւորը:

Թողունք այն անցեալ փայլը, զորերեմն ունեցած է Գում-գափուի թաղը:

Ներկայիս մէջ իսկ. սոյն թաղ իւր բազմահայ բնակչօք, իւր պատմական եերեակ փառաւոր տաճարներով և իւր բազմաթիւ կալուածներով օժտեալ երկսեռ վարժարաններով. վերջապէս իբր Պատրիարքանիստ թաղ մը իւր վայելած բացառիկ դիրքով, պարտ էր այսօր առաջինն հանդիսանալ մայրաքաղաքիս շրջակայ բոլոր թաղերու մէջ. պարտ էր օր ինքը օրինակ մ'ըլլար բոլոր թաղերու թէ եկեղեցեաց պայծառութեամբը, թէ վարժարանաց բարեկարգութեամբը, և թէ թաղային գործոց բարուք մատակարութեամբը:

Այլ սակայն հարկադրուած ենք ցաւ ի սիրո խոստովանիլ թէ, այսօր բոլորովին զուրկ այդ ամեն բարեկար-

գութիւնէ: անկեալ վիճակի մը մէջ կը գտնուի:

Երրեակ տաճարներ կորուսած են իրենց նախնի պայծառութիւն և եկեղեցական ներքին բարեկարգութիւնը:

Վարժարանն, որ երբեմն իրաւամբ արժանի էր ՄԱՅՐ կոչուելու. և որ Աղդին ընծայած է բազմաթիւ ուսեալ զաւակներ, այսօր հազիւ նախակրթարան մ'իսկ յէ. ըստ անշառ վկայութեան գիտնական այցելուաց:

Իսկ թաղային սնտուկին վիճակը յայտնի է արդէն ամենուն, մեծագումար բաց մը, որ տարուէ տարի կաճի թէ տոկոսներու բարդուելով, և թէ իւրաքանչիւր տարւոյ հասութից և ծախուց մէջ գոյացած բացովը:

Թող չը զարմանան ընթերցողք մէ այդպիսի առաջ հասոյթներ ունեցող թաղ մը ինչպէս այդ վիճակը կատանայ:

Ուր գործունէութիւնը կը պակսի և ընդհանուր անտարբերութիւն կը տիրէ. հասոյթք արդէն ինքնին կը ցամքին. հոս ի կարդին է կարծեմ. ըսել թէ. ամեն անդամերը թաղական ընտրութիւն կը կատարուի, թաղեցւոց մէջ հազիւ 4/3 մասը կը մասնակցի քուէարկութեան, և այդ ալ ինչ ձեւերու տակ,—հարկ չկայ բացատրել:

Ուրեմն, այս աստիճան ծարայեղ անտարբերութեան մէջ գտնուող թաղ մը ալ ինչ իրաւունք ունի գժգոհութիւն յայտնելու:

Իրաց այս վիճակին մէջ, սախորդ թաղ. խորհուրդը ուղեց բան մ'ընել. հասոյթի աղջւուր մը ձեռք բերել. և այդ էր դագաղի ծածկոյթի հասոյթը՝ զոր չկրնալով ձեռք բերել, ստիպուեցաւ հրաժարիլ հրատարակելով իւր պատճառներ: Ներկայ առժամանակեայ թաղ. խորհուրդն ուրիշ բան չըրաւ. այլ նոր ցուցակ մը պատրաստեց կամ ընդունեց, որու համեմատ կանխիկ գանձել որոշած է. որ տեղի տուաւ թաղային ընդհանուր դըժգոհութիւն:

Թերեւս այս ալ ընութեան մէկ օրէնքն եղած ըլլայ, թէ մեռեալ թաղի մը մէջ մեռելներէն միայն կընալ հասոյթ մը գոյանալ:

Չը մոռնանք ըսել թէ, արդի թաղ. խորհուրդը մի մեծ անխոհեմութեան մէջ եւս գտնուեցաւ. մաս մը տոկո-

սաւոր պարտք վճարելու համար, եկեղեցւոյ հասոյթքաբեր կալուածներէն միքանին ծախելովը, թէեւ որոշմամբ Տընաեսական խորհրդոյ, բայց զայդ ընելլշատ գիւրին գործ մ'է. բայց ոչ երբէք գործունէութեան արդիւնք:

Ըստ մեզ ինչպէս որ թաղեցւոց ողջամիտ մասն ալ այսպէս կը խորհի. միակ գրութիւն մը կայ, որ կարող պիտի ըլլայ այս թաղ իւր անկեալ վիճակէն վերականգնել. և այդ է. կարող խնամակալութեան մը հաստատութիւնը, որու օգուտները մի քանի թաղերու մէջ ակներեւ են:

Թաղին շահը այդպէս կը պահանջէ այժմ:

(Թողարկութիւն)

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Կարնոյ Գաւառական վարչութիւնը պաշտօնագրով մը խնդրած է Ամեն. Ս. Պատրիարքէն փութով զրկել առաջնորդական ընտրելեաց ցանկը:

—Պատ. Փոխանորդ Գեր. Տէ. Գէորգ Ծ. Գարդապետ նախընժամաց օր կրօն. ժողովուներկայանալով՝ խնդրել է որպէս զի իւր անուն վերցուի Պալլքէսէրի առաջնորդական ընտրելեաց ցանկէն:

Ժողովը հաւանելով ն. Գերապատութեան արդարացի գիտութեանցը՝ ըստ այնմ տնօրիներ է:

—Յառաջիկայ ուրբաթ օր ժամ կին, թաղ. ժողովը ի նիստ պիտի գումարի հալաթիոյ Խորհրդարանն, իսկ ժամը նին Խառն ժողովը նիստ պիտի ընէ անդ,

Նաեւ նրյն օր Ռւսումն. Խորհուրդը նիստ պիտի ընէ ի Պատրիարքարան:

—Ուսոււմն. Խորհրդոյ Աստենապետ Ազնուա. Տօքթ. Թիրեաքեան էֆենտի նախընժամաց օր Պատրիարքէն խնդրեց որպէս զի. Ուսոււմն. Խորհրդոյ կողմէ պատրաստուած և արդէն մատուցուած ընդհանուր վարժարանաց Ռւսամանց Ծըրագիրը. Խառն ժողովոյ յառաջիկայ նստին. մէջ ուշադրութեան առնուի և վաւերացուի:

—Եգիպտոսի Առաջնորդ իզմիրլեան Գեր. Տէ. Մատթէոս եպիսկոպոսի հրա-

ժարականը ծանուցած և յայտնած է. ինք թէ Ազգ. Վարչութիւնը մերժած է, զոր կը խնդրէին նաեւ եղիպտաբնակ ազգայինք Սակայն ն. Գերապատութիւնը պնդած ըլլալով Ամեն. Ս. Պատրիարքն և Քաղ. Ժողովոյ Ատենապետ Ղաղարոսեան Աղնուա. Սահակ էֆէնտի նախընթաց օր շատ համոզեցին զն. Գերապատութիւնը որպէս զի չպնդէ: Յուսալի է որ ետ առնու:

—Մանզումէի-էֆքեար լրագիրն՝ որ իւր Խմբագրին՝ Մեծ. Կարապետ էֆէնտի Փանոսեանի հիւանդութեան պատճառաւ ժամանակէ մ'իվեր չէր հրատարակուէր, երէկուրնէ վերսկսաւ հրատարակիլ:

ԺԱՄԱՆՈՒՄ

Աղնուա. Ներսէս էֆէնտի Ներսէս-եան որ իւր Աղնուափայլ Ընտանեօքը մի քանի ամսէ հետէ Եւրոպա կը գըտնուէր, աստ վերադարձաւ.

—Նոյնպէս, Աղնուա. Պատրիկ էֆէնտի Կիւլպէնկեան աստ վերտարձաւ Եւրոպայէ:

ՄԱՐԴԻԿ ՄԱՆՐԱՎԻՊԱՑ

(Քաղուած)

Կըսեն թէ գաւաթէ մը գինին. Կը զօրացնէ զմարդ, կըսէր արքեալ մը, մինչդեռ ես քսանէ աւելի խմեցի և զարմանալի բան, չեմ կըսար ոտքի վրայ կենալ:

* * *

Գիշեր ատեն երբ մթութիւնն ամեն կողմ տարածուած էր, կոյր մը կը գայլէր լուսաւոր լապտեր մ'ի ձեռին և ջրով լի սափոր մը ուսին վրայ: Անցորդ մը նմա հանդիպելով՝ հարցուց զարմացմամբ թէ՝ լապտերն ինչ բանի օգուտ ունէր քանի որ ամեն բան իրեն համար մութ էր: —Ինձ համար չեմ գործածեր, պատասխանեց կոյրն, այլ քեզ նման ապու չերու՝ որ վազած ժամանակնին ինձ չբաղխին ու սափորս չկոտրտեն:

* * *

Վոլթէր և Բիրօն ժամանակ մը պանդոկի մէջ անցուցին. Օր մը Բիրօն Վոլթէրի սեւեկի դրան վրայ իւղադակ՝ բառը դրեց: Վոլթէր վայս տեսնելուն

գնաց առ Բիրօն, որ զարմացած այս անակնկալ այցելութեան վրայ, հարցուց «Ինչպէս եղաւ որ այցելեցիք»: —Պարո՞ն, պատասխանեց նմա Վոլթէր: «Չեր, անունը գրանս վրայ տեսնելով ուզեցի այցելել ձեզ»:

* * *

Արիստիտի կը հարցնէին թէ ի՞նչ տեսակ կնոջ հետ պէտք է ամուսնանալ:

Արիստիտ պատասխանեց:

«Այդ մասին ոչինչ գիտեմ: —Եթէ գեղեցիկ լինի, զձեզ կը մատնէ, եթէ տգեղ լինի, ձեզի անհաճոյ կը թուի, եթէ աղքատ լինի, զձեզ կը կործանէ, և եթէ հարուստ լինի, ձեր վրայ կիշնէ: Ձեզ անկ է ընտրութիւն ընել: »

ՌՈՏՈԹՐՈՑԻ ՍՊԱՍՈՒՀԻՈԹ ՄԸ ՆԱՄԱԿԸ

Անուշիկ տէյլէ, մախուս պարեւ կընեմ, աչիցդ կը պագնեմ կը:

Քեզի շատ պաներ պիտի ըսեմ կը, ինծի հիշ մի մտմտար, հոս աղէկ տեղ մը մտայ, բէդ խօչնիտ իմ կը, հացը միսը կէնիշ, տարին իրեք խաթ լաթ, ամիսն ալ ութը մէճիտիշ կառնեմ կը. մինակ օրթայի խըզմէթ կընեմ. աղաս օր ըսես, վրաս կը մեռնի կը. առուուն ապսպրածա իրինկունը պըտը պերէ. հանըմը օր ըսես, նէ, նէ կան պէլլի է նէ չի կան. մանճայի ժումէ ժումէ էրէսը կը տեսնեմ կը: պաշխա ատեն կիտես, կի հօնչ չի. չբայանտա կըսեն ինչ կըսեն պան մը կայ, օր մատներովմին չալեն կը, տէյօր իրինկուն ատ չալլըյին տէմն ի:

Պտտի տղայ մը ունի, վախնամ օր բօստաճի կըլլի. հապըրէ հանըմիս կիր կը բերէ կը տանի, պապան ալ ինտոր կը սիրէ իր լակոտը, տեսնաս . . . որ մէկը ըսիմ, տէյլէ. էնչաղ պաներ տեսայ օր քիչ մնաց խելքս պըտը թըռցունէի:

Հէլէ Ստանպօլու կնկտոց խելք չի հասնիր. սիւս կըսին, մօտա կըսին, հոգի կուտան կը. ճէհնը ճէհէզը կը ծախին կուտան, մէկ մէնտիլին, ալ պըտը հասկընաս օր խուսուը պաները ինտոր կերթայ կը:

Տըրացնուս կէնճը էրկնէն խեր մը չունի, գա տէյլէ, ուտելրու հաց չու-

նի, տուրս էլլելուն սիէսը տեսնաս. հըման կըսես օր էլլիուց կնիկէն է. ամա պիտի ըսես օր ծարը կելլի. քէօրնամ օրը ծարը ճոթը կիտծող չիկայ:

Առառու իրինկուն էրիկոցնուն հետ կոիւ կընեն, պիւթիւն սիւսի համար է կուիւնին. ավուճով օսկին կուտան, Փիստան մը կը շինեն, հինկ վեց տըրպա կը հագնին, ետկը պարիթ էղաւ կըսին կը նետեն մէկոի:

Կըլիսընուն շապայի բարայով մեր թէքիրտաղը տուն մը կառնուի. ա՛լ մնացածը հասկցի:

Հագուեյնին օր տեսնաս նէ, տէյլէ, խնդալէն կը մարիս կը. մըոս կըսին ճերմակ լաթ մը կանցունեն մէշկերնին, վրայէն հատ մըն ալ ինտոր հասկցնիմ, հինտ տավուղիի նման կուռուին, անկէ էտընին սէմէր մը կը տնին, աս սէմէրը չէմպէրներով շինուած խուլէի պիչիմ պան մըն է:

Ֆիստանը չի հագած՝ խուրսէ կըսին հաստը կտաւէ մէկէնէ մը կայ, անով կը պաշլային մէշկերնին սիսմել ու սիսմել, էնչաղ օր, մէշկը կըլլի պիլէկիս հաստութիւնը. գա տէյլէ, աշուըներնին տռւըս կիյնի, կէնէ հոգ չեն ըներ կը:

Էրէսնին բուտրա կըսին ալուր մը կայ, անով կը ծեփին, աչուընուն քովընտիների սեւ կը քսին. գա սիւս կըսին սիւս կը լսին:

Տարի մը չի քշիր պըտը գամ, ինծի Հավլախին սըրան ծախու տուն մը նայէ տէ կինը կիտծուր օր աղայէս բարա ուղիմ, Քէօսէյէնց Մանժօյին պարեւ, Ամճայէնց պարեւ, Օալխօյէնց պարեւ, ամենուն ալ պարեւ կընեմ կը,

Դուն ալ ատ տեղիները ինծի պիտի կրիս կը,

ԹէքիրՏԱՂՑԻ ԲՐԱԲ

(Վէրջըներ Առէն.)

Տիկինն երկար ատեն ի լուր սպասելէ յետոյ՝ տեսնելով օր միս գալիք չունի. կսկսի շուարիլ. իրար անցնիլ ու խռովիլ. որովհետեւ կերակուրի ատենը կը մօտենար:

Այս միջոցին, դուռը զարնոուցաւ, տիկինըքիս մը շունչ առնել սկսաւ և ուղակի դէպ ի դուռը վաղեց, սա-

կայն՝ ո՛վ ըլլայ ազէկ. Պօլոէն մի քանի բարեկամ կիներ.

Անհնար է նկարագրել տանտիկ-նոջ յօւզումը, զոր կզգար, և սակայն առ երեսս քաղաքավարութիւն կեղծելով՝ մեծարեց նորեկները, որ նոյն պէս որդուներով եկած էին, այսինքն կենալու:

Հարկ չկայ հրատարակել այն խօսակցութիւններ. զորս կը նեն կանայք սովորաբար. ուստի թողլով կրկին հիւրերը որ խօսին ներսէն գուրսէն, տեսնենք թէ դուրսը ի՞նչ կը նէ տանտիկինը:

Աս ի՞նչ պան է՛ իմ գուլխուս է կաւ. հասած արմուտի պէս իրարու ետեւէ թափեցան: վայ պանա, պարէ մէկ խօսմըս, ճանան մէկս ըլլան նէ նէ իսէ ըսես, կէնէ ան ալ եօլովը եօլախովը ըլլալու է. հիմա ի՞նչ ընեմ ուտելիքնին մի մտառամ, գիշերը պառկելու տեղերնին, եաթախ եօրդանը, չէ նէ մի մեր աղային պէրնին հօտը իրաւ որ մարդը ի՞նչ ըսէ նէ հախ ունի. մեղայ վայ մեղքիս. խօշ էս աս տեղը խապահած չունիմ. նէ տավէթը ըրի նէ ալ տավէթնի խրկեցի. քէմ սայդը ըզութիւնչէ ըրածնին, քա Զապէլ (աղջիկը կը կանչէ. որ կուգայ).

Ախճիկ, աս ի՞նչ պան էր քիկլ ոխնիս էկաւ. հացի ատեն կը լայ, կոր. ուտելիք պէտկ է. ի՞նչ ընենք:

—Մարդիկ. հիշ պան չիկա՞յ:

—Անձախ մեզի կէօրէ բախլայով միս վրան տրեր էմ քի աս խըտար սիւրիւխն չօգտէր:

—Չըլլայ նէ քիչ մըն ալ եաղին մէջը հաւկիթ կեփենք. քիչ մըն պանիր. իշտէ էկաւ գնաց:

—Հայտէ ցորեկը անանկ ընենք, իրինկունը ի՞նչ ընելու է:

—Գիշերն ալ հոս են:

Քա հապա, չի տեսա՞ր, պօղերով պօխնաներով էկէր էն:

—Մայրիկ, սիրտդ մի՛ հատծուներ, պէյքի ուրիշ տեղ պիտի էրթան. իրաւունէ պիտոպիւթիւն սայզըսը՝ զ էն:

—Եավում, սայզըն հիմա աշխըրքէն վերցեր է:

—Հէմէն մենք էնք քի մարդու ծանրութիւն տալ չենք ուզեր,

Այս միջոցին հիւրերէն մէկը վար կիջնէ և խոհանոցը տանտիկնոջ քովը երթալով:

Ուսկուհիցա հանըմհոս ի՞նչ կ'ընէք կոր մարվուախնիկ, հայտէ վեր է կէք:

—Պիտի գամ, հոգիս. ցորեկուան կերակուրը սըրայի կը դնեմ կոր:

—Մեր ալ սիրտը հրամանքիդ համար կը հատնի կոր. սըրան տիր տէ չորուխ վեր էկու. նոր էկողները հիմա ի՞նչ կը սեն:

(Շարունակելի)

ԺՈՂՈՎՐԴԱՑԻՆ ԱՌՈՂՋԱԿԱՀՈՒԹԻՒՆ

Ա.

Մատառական աշխատութիւնք

(Վերջներ նուն)

Թիէու, Վիքթոռ չիւկօ, Շըվուէօլ, և դեռ քանիներ կան որք խոր ծերութեան մէջ մեռած են իւրաքանչիւրըն ի նոցանէ աշխատութեան հերոս մ'ըլլալով:

Եւ որպէս զի մաքի գործունէութիւնը մեր մարմնոյն վրայ չը բերէ տկարութեան երեւոյթներ, որպէս զի ենթակայ չը լինինք ստամոքսային նեղութեանց, ջղային անհանգստութեանց, գլխու հիւանդութեանց, և այլն, պէտք է որ միեւնոյն հաւասարակշութեան մէջ դնենք մտքին աշխատութիւնը մարմնոյն աշխատութեան հետո երբ ձեր միտքը կը գործէ, և խոնջեալ այլ եւս կարող չէ շարունակելու իւր պաշտօնը, փոխանակ ոգելից ըմպելիներ, թէր, սուրծ, ծխախոտ գործածելու, անհամեմատ օգտակարէ ձեր մարմինը աշխատցնել և մարմնական գործունէութեամբ յաղթել մտաց գործունէութենէն յառաջ եկած յոգնութեանց, Մարդանք, գիւղերու, գաշտերու մէջ ոտքով պտոյտներ, թիավարել որսալ: ընդարձակ վայրի մը մէջ արշաւանքներ ընել, մաքուր և զով օդ չնչել, աւասիկ այն գլխաւոր միջոցներն որոց պէտք է միշտ գիմել երբ չափազանց աշխատած ենք:

Ո՞վ են այն գործաւորներն որք իրենց միտքն ամենէն աւելի կը յոգնեցնեն և կզգան իրենց մտաց զարգացումն ի վնաս իրենց մարմնոյն: Թռւենք, բժիշկն որ աւելի իր ուսանողի կեանքին մէջ կը հալի, կը մաշի և միշտ իր միտքն է որ կը գործէ:

Ատենաբանն որ երբեմն երկար ժամեր կը խօսի և ինք միտյն գիտէ այն գժուարին ճիգերն զորս կը կրէ երբ նոր գաղափարներ, նոր կարծիքներ իր միտքը կը ջանայ պարզել ունկընդիր ամրութին առջեւ: Իրաւագէտն որ ժամեր կը վատնէ փաստեր, կարծիքներ գտնելու և պաշտպանելու համար գատապարտեան, գրագէտն որ իր ամբողջ կեանքը գրքերուն մէջ կ'անցնէ, լինի յօդուածագիր, լինի հեղինակ, լինի թարգմանիչ, իր մտքին գործունէութիւնն է որ կը յաղթանակէ: ուսուցիչն՝ որ կը խօսի իւր աշակերտաց, կ'ուսումնակիրէ միշտ հետամուտ նոր մէժուտներու, նոր գրութեանց և այլն: Այսպէս են մտքի գործաւորներն, այս է իրենց վիճակը. այն ատեն միայն բարւոքեալ և արդիւնաւէտ կը լինի մտքին ծայրայեղ աշխատութիւնը երբ սա կը կատարուի առողջապահիկ պայմանաց ներքեւ: ո՛քան շատ գործենք, ո՛քան չափազանց աշխատի մեր միտքը, չը պիտի տառապինք երբէք, եթէ մեր մարմինըն եւս գործունէութեան ու շարժման մէջ դնենք:

Մ. Գ. ՄՈԶԵԱՆ

Պ Ա Տ Մ Ս Մ Ո Ւ Թ Ի Ւ

ՕՍՄԱՆԵԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ

ՄԱՍՆ ԱՌՈՂՋԻՆ

Մէարիփ նէզարէթը ճէլիլէսի մէմուրինտէն Աշճեան Միքայէլ էֆ, մէքեաթիպը միլիիէտէ թէտրիս օլընմագ վէ պիրինն ճիլտի օմագ իւզրէ «Պատմութիւն Օսմանեան Պետութեան» սէրլէփհասը թահթընտա էրմէնիճէ պիր թարիխը Օսմանի թէկէլիփ ու նէշը իթմիշ տիր:

Հագիգաթէն պիր սուրէթը մաթլուպէ վէ միւքէմէլէտէ թէկէլիփ իտիլմիշ օլտն իշպու թարիխը Օսմանի տէրիս քիթմազը՝ ճէր քիթմազը տիրքեանլարընտա վէ պախուսուս Պէրպէտրեան մաթպասընտա Յ զըշ. Փի յաթլա սաթըլմազտա տրը: ոիւ:

.....

Տ Ե Պ Պ Օ

ՍԹԱՆՊՈԼ ԵՒՆԻ ՃԱՄԻՏԵ

ՄԲԵԶԱՐ ՏԻՒՖԵԱՆԼԱՐԸ

Ս Թ Ա Մ Պ Ո Լ Ք Է Օ Բ Ր Ի Խ Ս Ը Ր Ա Մ Վ Ա յ
ճ ա տ է տ է ս ի ի մ ա ր ը — 56
Պ է Ց Յ Ո Ղ Լ Ո Ւ Խ Ա Տ Տ օ լ ո ւ ե օ լ ո ւ — 168

Մէզքիւր էճգախանէ վէ որէչար տիւքքեանլարընտա միւթառախտ էնզայի թէրքիպաթը քիմէկվիյէ վէ էճդա վէ մուալէճաթ վէ ալէաթը նէրրահից, վէ ալէա ճինս լամթիք իլէ չէլիքտէն մաամու, աւաթու էտէվաթ, վէ լիսմէր ուուլիիւտէ պաղլար, վէ նրանսըզ վէ հնկի լիդ էճգալարը, ուովաթնուն էն ալէա ճինսի, նէրլի վէ էճնէպի մատէն սուլարը, Փօթօկրաֆնըլար իշիւն թէրքիպաթը քիմէկվիեէ, Գօրտո շարապարը, գօնեաքլար, էնվարի իշկիլէր, գօգուլու սապունլար, նէ Փիս բուտրտ, օ ալ Գոլոներ, աչ սուլարը, տիւզկինլիւքլէր, վէ ըսբէշարլար իլէ քիմէտխանէ լէրէ մախսուս ճամ գապլար վէ ալտիտ ու է տէվաթ մէվծուտ օլուպ, թօրտան վէ բէրաքէնտէ Փիրուխտ օլու նուր : Քէզալիք մէզքիւր տիւքքեանաա մուայէնէի թըպալիյէ տախի իճրա օլունուպ, պունտ մախսուս օտալար վար տըր կէ ճէլէր աչրդ աըր : Զէլլ—Պիլճիւմէ էճգա վէ էմթաամըզըն էն ալէա ճինսինտէն օլուու լունու վէ բէք էնվէն Փիյաթլա սաթըարզընը Տօգթօր էփէնտիլէրէ վէ րաղպէթլու էհալիյէ իւն ու պէյան իտէրիդ :

Լ Ա Ռ Ո Ւ Ի Ա Ն Հ

Ա Պ Ա Հ Ո Վ Ա Ա Ռ Ա Ա Վ Ի Թ Ի Վ Ա Վ Ա Վ Ի Գ

Լ Ա Ռ Ո Ւ Ի Ա Ն Հ Հ Ա Ռ Ե Շ Բ

Հ Ա Մ Ն Ե Ա Լ 4 8 3 7

Կեդրոնատեղի՝ 48, Սէկ. Մառք կողոր, Բարիդ
Դրամագլուխ, 4,000,000 Վէզարել վասներն իրը 30,000,000
Աւելի ուղարձակ սիրելու ճանապարհ համար դիմու ի գուանենակու ընդհանուր գործակալու ճանապարհ պարագաներու մէջ միայն կ'երգեն :
Պայց, մօրեղբայր, ըսաւ Սէզառին, հարսնիքներու մէջ չեն երգեր . ձգեցէք, գէշ բան է . գործաւորաց հարսնիքներուն մէջ միայն կ'երգեն :

Բեռգուստր իմ, քու ագ խօսքդ կապացուցանէ թէ գործաւորք մեզմէ աւելի կը զրօնուուն . և ես կարճ խելքով կըսեմ որ անոնք լաւ ճաշակ ունին եղեր, իսկ մենք յոռի, ես երգ կ'ուզեմ, ե'րգ : Ալի՛ , Բանդալոն, պատրաստ էք :

Նաւապետ, առաջարկնիդ մերժելուն համար շատ կը ցաւիմ . բայց ամենեւին երգել չեմ գիտեր :

Ներեցէք, նաւապետ, ըսաւ տիկին եղուալէ կէս մը ոտքի վրայ ենելով աւելի ուշադրութիւն գրաւելու համար . եթէ կը հաճիք թոլլ տալ ինձ, քանի մը կտոր ոտանաւորներ գրած եմ բարեկամուհւոյս Սէզառինի ամուսնութեան առթիւ, զորս պատրաստ եմ կարդալ ձեզ :

Եատ աղէկ, տիկին գրագիտուհի և տիկին բանաստեղծուհի . ըսէք տեսնենք սա ստանաւորները . ատոնք արդելք մը չեն ետքէն

— 57 —

մտնայ իր մօրեղբայրը հանդարտեցնելու և հսուկցնելու թէ սպասաւորը միտք չունէր զինք ծաղելու :

Վերջապէս Լէօնտի-Կուա երեւցաւ շիշ մը մագէրեան գինի բերելով . նաւապետն ըսաւ իրեն .

— Ինչու տեղէդ զատուեցար :

— Մագէրեան գինի բերելու համար :

— Բայց կրնայիր ուրիշի մը բերել տալ :

— Այո՛, բայց խօսքս մտիկ չըրին . ինձ ծերուկ թզուկ կըսեն կոր :

— Ղսողին աղւոր ծեծ մը քաշէ, և ձեռքէն շիշերը առ :

— Գիխուս վրայ, նաւապետ, առաջին առթիւ կը կատարեմ ձեր հրամանը :

Բայց կլիխա մերժեց խմել գինիէն . ուստի նաւապետն ըսաւ փեսին .

— Բանդալո՛ն, քոյրդ ինչու չուզեր մագէրեան գինի խմել :

— Ինչու որ գինի խմելու սովորութիւն չունի, նաւապետ . կը վախնայ որ իրեն գէշ կուգայ . և յիրաւի ալ, այդ ըմպելին կընայ թըրեցունել զինք :

— Օ՞ն, կը տեսնեմ որ լաւ կըթութիւն առած է : բարերախտապէս կնիկդ այդ կըթութիւնը պիտի փոխէ . քուրիկդ լաւ ձեռքերու

ՖՈԹՈԿՐԱՖ

ԳԱՐԱԳԱԾԵԱՆ ՊԻԼԱՏԵՐԼԵՐ
ԳՈՒԼԵ ԳԱԲՈՒ ՆՅ. 677

Միւշթէրիլէրիսդի մէմնիքն գըլմագն էսկիտէն պէտու մէսլէքիլիդ օլուուղիւ ալի, մէնին մալիսիւ տիր : Պու տէֆա էվրօբանըն էն մէջուր Փապրիդալարընտան ձէլա տէրէք, ալիւ լիցմիլի տօնաթմըն ոլտուզուզուզտան, միւրաճաաթ իտէճէք միւշթէրիլէր հէր հալտէ մէնին զալաճագլամ տըր : Գաբաը հագատա պիլէ բէիմ չէ քիւմիր : Զօնուգլար վէ չօգ տօւրմաղա թէնամմրւիւ օլմայանլար իշխն, էն սոն իւսիւրտէ (էնաթանթանէ) եանի միւշթէրիլի եօրմոդուզըն րէսիմէր չէքիլիր : Պունտան մատա Փօթօկրափ իշխն էն մէջուր Փապրիդալարտան հէր ճինս մաքինա վէ լէվադիմ թիւ վէ էջա կէթիրթմիրիլուպ, էնվէն Գիյաթէլէ սաթըլուր :

Միւրաճաաթ իտէնլէրէ մէճճանէն տէրս վէրիլուպ, մէրագլըլուր իշխն 480 զրոշա գատար մաքինալար Փիրուսիթ օլունուր :

ԱՐՏՈՒԱՏՔ
ԱՆՏՈՆ ՍԱԳԱԱԱՇ

ԽՄԲԱԴԻՐ Մ. ԳԱՓԱՄԱՃԵՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
Ն Շ Ա Ն Պ Ե Ր Պ Ե Ր Ե Ա Ն

— 58 —

մէջ պիտի մեծնայ :

Հոն գտնուող կանանց մեծագոյն մասն էի վինայի վախին մասնակից չէր, և կը փափակէր մագէրեան գէնիին համն առնուլ : տիկին Ֆլամպառն իսկ խօսակցութիւնն ար նիւթիս վլայ բերելով ըսաւ :

— Պէտք չէ, որ կին մը էրիկ մարդոց հետ բաժակահարութիւն ընելէ վախնայ : Մեզի արկար սեռ կը կոչեն : վասն զի արդակն ուզած ենք : մենք ճիշդ այշափ կարողութիւն ունինք որչափ այս պարոնները : մինակ, եթէ յանցանք մը ունինք, այդ կարողութիւնը չի գործածելիս է :

— Կեցցե՞ս, գոչեց նաւապետը Ռէր ես, Էկոնտի-կուա, սակաւաթն պոռտոյ լեցուր :

Նաւապետին աշկերտն որ միջն ձեռքը բռնած էր մագէրեան գինեցն շիշը : գետինը դրաւ զայն, և տեսնելով որ սպասաւոր մը երկու շիշով կ'անցնէր անկէց, պատրաստ կոչնառ կանաց ծառայելու, շիշերուն վրայ նետուեցաւ, և մէկ հատը խրեց ձեռքէն : սպասաւորը, միւս ձեռքիվ մէկաբ շիշը բռնած, շի կրցաւ արգիլել զայն ու միայն շատացաւ մըսաշնկաւ :

— Ասիկայ, անզին պիտի նստիքիդ ։ ծեռուկաթիւկա :

Ֆ Ա Ն Գ Ֆ Ֆ Օ Ր Թ Ո Ւ Ա Զ

Տ Ե Ն Ի Զ Ս Ի Կ Ո Ւ Բ Թ Ա Գ Ո Ւ Մ Բ Ա Ն Ե Ա Ս Ը
05: մաեկ Փրանգ 6,250,000 Ինթիեաթ ազէսսի Փրանգ 1,270,000

Մէջքիւր գումբանիար տէնիզդ գազալարընա գարցը վարօրյարտա վէ կէմիլքտէ ենւքինիէն մալլէրի, վէ քէզալիք բօսմա իտարէլէրինէ թէսլիմ օլունան միւճէվէրաթ վէ եախօտ պանզնօթ էվրագը զաեէթ էհվէնիեէթ վէ սուհուրթան լուէր :

Պու ծիհէթլէ մէպալիդի քիւլինիէն սիկուրթա իտէպիլմէք իշխն իշպու գումբանիա էվրօբատա 13 թանէ պիւեիւք սիկուրթա գումբանիալարըլլա պիրէչմիլշտիր : Պունլարըն թէքմիլ սէրմաեէ վէ ինթիեաթ ադչէսի 100,000,000 Փրանգը կէչէր :

Էքմիլ թիւրքիա աճէնթէսի

Հ Ա Մ Պ Ո Ւ Ի Ր Կ Մ Ի Ւ Ն Ի Ս Պ Ի Ռ Լ Է Շ Մ Ի Շ

ԵԱՆԿԼՆԱ. ԳԱՐԵԼ ՍԻԿՈՒԻՐԹԱ. ԳՈՒՄԲԱՆԵՆՎԱՐ

| | |
|----------------------------------|------------------|
| Սէրմաեէ | Փրանգ 8,000,000 |
| Ինթիեաթ աղչէոփ 1888 Յանիսէ գատար | Փրանգ 4,817,262 |
| Սէնէվի իրատ 1888 Յունիսէ գատար | Փրանգ 10,069,700 |

Մէջքիւր գումբանեալար տէրօզիթօլար վէ խանէլէր վէ անլէր իշինաէ պուլունան մալլէր վէ մօպիկալարը դաեէթ էհվէնիեէթ վէ սուհուրթլէ, թէմինաթը գավիեէ թահնթընտա օլարագ սիկուրթա իտէրէր :

Խոթանպոլ աճէնթէսի

Խսթանպոլ, Պահճէ-գապու, Ենրկիատին խան ԳԱՌԻՆԻԿ Ա.Ս.ՑՈՒԱԾԱՑՈՒԻ Մալիւմաթ .— Եիրքէթլէրիմիզին Տէրիսատէթ պանքէրէրի պուլունտն ներսէսեան թէտէր վէ Մալոտումու էփէնտիլէր՝ հիսապը կէօրիւլմիւշ . վէ միւտիրիեէթի ումումիեէ թարաֆընտան թաստիգ օլունմուշ հէր կիւնա զարար ու զիեանը թազմինէ թէմամիլէ թայիմաթ ախզ իլլէմիշլէր տիր :

— 59 —

Էկոնտի-կուա իր տեղը գարձաւ յաղթական, և գինի լեցուց իր նաւապետին, որ, խմելէ յետոյ, ըսաւ :

— Եշու ծնունդ . ասիկայ պոռտոյ է. ասիկայ շանպէոդէն է :

— Իրա՞ւ, նաւապետ, ուրեմն ուրիշ անչ գամը կը նայիմ : Երժամ պոռտոյ թերեմ :

— Զէ, շանպէոդէնը լաւ է . կախորժիմ :

Սեղանակիցք գինիներն աղէկ գտած էին,

ինչու որ գինիներուն շատ պատիւ կ'ընէին :

տկար սեռն իսկ, տիկին Ֆլամպառի օրինակէն դրդեալ, հեշտին զուարթութիւն մը ունէր :

էրիկ մարդիկ ալ պատշաճ կը համարէին մէկ

քանին այն կատակաթանութեանց, զորս հար-

սանեաց հացկերոյթներու մէջ ընելու իրաւ-

ունք ունենալ կը կարծեն նորապսակ ամու-

լից :

Կը խօսակցէին սեղանին մէկ ծայրէն միւն-

ամեն ոքոդեւորեալ էր . նաւապետը գոհ կ'ե-

րեւէր, և կառավը սեղանին կը զարնէր, գոհ

չեղով :

— Եատ լաւ, ընդհանուր ոգենորդութիւն :

շատախօսութիւնք կը սկսին . միայն կը տեսնեմ :

փետական . որ ամենեւին ոգենորդութիւն ցայց չի

տարա : Տեսնենք, Բանդալուն ; ինչո՞ւ չէք ինչ

որը . Պէտք չէ որ սէրը լեզունիդ կապէ :